

ԿՐՈՆԱԿԱՆ


ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԵԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Անուրանալի ճշմարտութիւն մըն է թէ մարդ այնքան աւելի կը մղուի բախտէն զժողովուրդ եւ Աստուծոյ տրտնջալու, որքան իր երջանկութիւնը կուզէ կը փորձէ աշխարհիկ հաճոյքներու, ու իր կամքին ու բազկի ուժին կոթընած՝ իրագործել կը փորձէ իր փայտալոյս իրազեկըն ու երազները :

Որովհետեւ զժուար է անտրտունջ համակերպիլ նախախնամութեան տնօրինութեան, երբ այս վերջինը խոչընդոտ մը կը դառնայ մեր ծրարներէն իրագործման, երբ ան կուշուած կ'ըլլայ զսպելու կեանքը մեր ուզածին պէս ապրելու մեր բունն ու հիւանդագին ցանկութիւնը :

Եւ ճիշդ այս կէտէն է որ ամբարտաւանութիւնը կը սկսի ծաւալիլ մարդուն մէջ : Կ'ուզենք մե՛նք ըլլալ տէրն ու տիրակա՛նը մեր ճակատագրին : Գերազոյն ու ամենագոր ոյժէ մը կախեալ ըլլալու գաղափարը կ'ընդվզեցնէ մեր հողին, ու կը փորձենք զուրս գալ այդ ուժին ձգողութեան ծիրէն, ինչպէս իր քննիչքին անդիտակ մանուկը կը փորձէ խուսափիլ ծնողքին հակակշիռէն ու հրակողութենէն :

Մեր իմացականութեան ամենէն հզօր թռիչքի պահերուն իսկ մանուկները չենք միթէ մենք եւս, Աստուծոյ զերազանց ու անճառելի իմաստութեան լողողատմամբ :



Անշուտ այնքան միամիտ չենք ըսելու թէ սխալ են ու յանցանք՝ մեր կեանքը նպատակադրեալ ձեւով մը վարելու մեր ճիղն ու բողբոջները, վաղուան անստուգութեան զիմաց չիտթահար չմնալու համար մեր զձեռն ծրարները, թէ ամէն ինչ ձգելու ենք բախտին, քանի որ լիովին տէրը չենք մեր ճակատագրին :

Բայց յանցանք է ու մեղք՝ երբ այդ նպատակը բարի կամ օգտակար է, եւ կամ երբ անոր հասնելու միջոցները խարդախ են ու անուղիղ :

Կը պատահի սակայն որ մեծ տեսականէ մը զբաւուած ըլլալով հանդերձ՝ ճակատագրին անսպասելի մէկ խաղով ձախորդութեան մատնուին մեր ծրարները ու այդ նպատակի ճամբուն վրայ մինչ այդ ծանր ճիղերով իրագործուածը փուլ գայ յեղակաւորէն, բախտին մէկ անդուժ հարուածով :

Կարելի՞ է արդեօք նման պարագայի մը չարամիլ, չտրտնջալ բախտին ու ճակատագրին դէմ, եւ ամէն ինչ նորէն ծայրէն սկսելու Յօրի կորովը, լաւատեսութիւնն ու համբերութիւնը ձեռք ձգել :

Արդարեւ մեր մարդկային ու հոգեղէն տկար բնութեան համար այդ անկարելի ըլլալու չափ զժուար է :

Արքա՛ն ակար են մեր միտքերը, թափանցելու Աստուծոյ գործելա-
կերպին, ու համոզուելու Տիրոջ բացարձակ սիրոյն ու բարութեան, նայնիսկ
առաջին առիթով մեզի չարիք ու պատուհաս թուող իր գործերուն ընդմէջէն:

Շատ են պարագաները կեանքին մէջ, երբ մեր սրտին մէկ ժափաքին
չիրագործուելուն կամ մեր խնդրանքին մեր ուզած ատենին չկատարուելուն
հետեւանքով՝ զերժ մնացած ենք ահաւոր դժբախտութիւններէ: Ֆրանսացի
հոգևոր գրագէտ մը սպասոյաբար գոհը պիտի ըլլար օղանուային արկա-
ծի մը՝ եթէ անակնկալ բայց ժաղանցուկ հիւանդութիւն մը յետաձգել չտար
թուականը իր ճամբորդութեան: Իսկ Ամերիկացի դիանական մը ընտանեկան
ծանր դժբախտութեան մը պիտի ենթարկուէր, եթէ իր սրտին սիրածին հետ ա-
մուսնանալու րուտն տենչին զոհացում տրուած ըլլար: Տարին չրօյրած, իր
սիրուհին պիտի մահանար երկարատեւ ու անբուժելի՝ բայց երեւութապէս իր
ներկայութիւնը շատ ու զգացնող զաժան ախտի մը հետեւանքով:

«Ծաղկալից ճամբաները միշտ փառքի չեն տանիր» ըսուած է: Արդա-
րեւ, ի՞նչ կ'արժէ հեշտ ու ծաղկաւէտ ճամբան, որ անցք մը, նպատակի մը
հասնելու միջոց մըն է միայն, եթէ փայլը՝ ուր ան մեզ պիտի առաջնորդէ,
չըլլայ նմանապէս ծաղկաւէտ ու երջանկաբեր: Ճամբա՞ն թէ՛ անոր աւարտին
գտնուող կայանն է տւելի կարեւոր: Կեանքը ճամբայ մըն է ամէն բանէ առաջ,
ի՞նչ փոյթ թէ՛ քիչ մը երկար՝ բոտ երեւոյթին, բայց անհամեմատօրէն կարճ՝
յուրտեանականութեան հետ բաղդատուած:

Այս առթիւ կ'արժէ յիշել այն շատ յատկանշական ակնարկութիւնը՝
զոր մեր Տէրը ըրաւ Պետրոսի, վերջին ընթրիքէն առաջ, Ռոմայուայի պահուն-
«Դու զայդ այժմ ոչ գիտես՝ բայց սպա գիտացիր»: Իրապէս, մենք չենք գի-
տեր թէ կեանքը ի՞նչ վերապահած է մեզի, ի՞նչ է Աստուծոյ կամքը մեր գոր-
ծերուն ու ծրագիրներուն նկատմամբ: Բայց կու գայ օրը երբ երկնային պայ-
ծառ լոյսով սղոցուած մեր հոգևոր աչքերը պիտի կրնան յատկօրէն տեսնել
Տիրոջ բարի կամքն ու դիտաւորութիւնը, չար թէ՛ բարի մեզի հանդիպած բո-
լոր պատահարներուն ընդմէջէն: Կու գայ օրը երբ ամէն չարիքի ետին թաքնը-
ւած բարքերը նշմարելու հարողութեամբը պիտի օժտուի մեր հոգևոր տես-
ողութիւնը, ու ամէն բարիքի «ի վերուստ իջեալ» ըլլալուն առողջ գիտակցու-
թիւնը երախտադիտութեան զգացումով պիտի լեցնէ մեր սիրտը, Տիրոջ փառ-
քը տաղերգելու օրհնութիւններ բարձրացնելով մեր շուրթերուն:



Ազատութեան տենչը ամենէն զօրաւոր բնազդներէն է մարդուն: Մարդ
հակամէտ է խորտակել փորձելու ամէն պատուար ու արգելք՝ որ կը սպառնայ
իր ազատութիւնը կաշկանդել: Մարդ կ'ուզէ ազատ ըլլալ, գուրս նետուիլ օ-
րէնքի կապանքներէն, սանձարձակօրէն յագուրդ տալու համար իր ցանկու-
թիւններուն: Կ'ուզէ ո՛չ օքի առջեւ ըլլալ պատասխանատու, ո՛չ մէկ հակակշիռ
հաճոյ է իրեն համար: Յիշեալ բնազդն է պատճառներէն մին՝ ոյժ տուող Աս-
տուծոյ գոյութեան ուրացումին: Պարագայ մը՝ որ ոչինչով կ'օգնէ մարդ արա-
բածին, ինքնախարէութեան մը գոհը դարձնելով զայն, երբ իրեն չէ տրուած
ազատութիւնը իր ճակատագիրը տնօրինելու, ազատութիւնը՝ որ անսանձ գոր-
ծունէութեան հոմանիչ իրբեւ կը ներկայանայ մեր շատերու մտքին:

Աստուծոյ կամքին հպատակութիւնը մին է քրիստոնէական հաւատքի
անկիւնաքարերէն: Քրիստոս, Տէրունական աղօթքով մեզի սորվեցուց երկնա-
ւոր Տիրոջ կամքը հայցել նաեւ ա՛յս երկրի վրայ: Իսկ Գեթսեմանիի ահաւոր

դիչերին, իր մասնութիւնն ու չարչարանքը կանխող անդոճալից բողոքներուն, դիտացու ստորագրակի իր կամքը Աստուծոյ կամքին, բռնիով՝ «Մէ իմ կամս՝ այլ բոյզ լիցի»:

Հոգեւոր իրողութիւններու բարձունքները նուաճած ըստը մարդերն ալ եղած են օրհնողները Աստուծոյ կամքին ու անտրտունջ համակերպողները Անոր անօրինութիւններուն: Յոր երանելին ու Գաւիթ մարդարէն ցայտուն օրինակներ են այս մասին:

Ճամբարի քրիստոնեան փոխանակ իրեն պատահած դժբախտութեանց պատճառն ու պատասխանատուն զԱստուած նկատելու, Անկէ դժգոհելու ու իր բախտին զէմ տրտնջալու, կը փնտռէ ու կը կռիւ ամենէն առաջ իր սխալին կամ յանցանքին բաժինը խնդրոյ առարկայ դժբախտութեանը մէջ՝ կեանքի ձախտը ու փրկութիւններէն փորձառութիւն ամբարելով, ապագային վերստին ինքզինք շրջանելու համար նման տրամաբեր երևույթներու առջև:

Վերջապէս, եթէ ի մտի ունենանք որ իտկական քրիստոնեան կեանքի ամենէն ծանր պայմաններուն մէջ իսկ խղճով հանդարտ կ'ըլլայ ու հոգիով խաղաղ, թէ ան անբնկճելի կը մնայ աշխարհի ամէն կերպ փորձութիւններուն դիմաց ու զօտեպիւնց՝ միտ ու հաստատուն հաւատքով ու լուսատեսութեամբ, ապա ուրեմն յստակ կը դատնայ թէ մենք որքան հեռացած կ'ըլլանք Աստուծմէ ու Անոր ամենոց ճամբարի ճանապարհէն, երբ փորձութեան պահուն մեր յստատեսութեան և անյուստութեան ազդեցոյցը տուած կ'ըլլանք տրտունջներով ու աշխարհի ճակատապերբ անօրինոյին զէմ անհարկի ու ամբարբշտ ընդվրդումներով:

Նախախնամող Տիրոջ մեր կողքին յարածամ ներկայութեան զգացումն ու զխաղկցութիւնը միայն կրնայ անսպաս մխիթարութիւն ու քաջալերող ուժ դասնայ մեր տաղնապահար սրտերուն, հակադրելով կեանքի անհամար վիշտներուն ու փորձութիւններուն:

ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ